

## ԱՆԻՒ ԱՆՑԵԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

(Ժար. տիս Բազմավեկ 1923 էջ 262)

Պահլաւունիք՝ հայ եկեղեցւոյ տուած ևն քանի մը կաթողիկոսներ, և մանաւանդ գրականութեան մէջ ծանօթ երկու հանձարեղ Ներսէսները, մին՝ Ներսէս Շնորհալի հայրապետն, իսկ միւսը՝ Ներսէս Լամբրոնացի արքեպիսկոպոս:

Բազնայրի անունը տալէ ետք՝ կարելի չէ լուսութեամբ անցնիլ երկու կարելոր արձանագրութեանց վրայէն, որոնց մին Բազնայրի Ս. Գրիգոր մատրան վրայ դրուած է, հետեւել տողերով:

« Ես՝ Անեղա, տիկնաց տիկին, զուստր « մեծին վասակա, զուզակից Վահրամա, « իշխանաց իշխանի, որդոյ Աշոտոյ, իշխանաց իշխանի, տասանորդեցի զվաստա « կըս գեղջն իմոյ՝ Պատսափի, ընծայելով « ի սուրբ ուխտս Բանայրիս, վասն յի « շատակի զաւրականին Քրիստոսի, Հաւրն « իմոյ՝ Վասակա, փոխեցելոյ յաշխառ « Հէս...»:

Արձանագրութեանս մէջ յիշուած վասակը՝ Հայրն է մեր գրականութեան մէջ ծանօթ Գրիգոր Մագիստրոսի: Այս արձանագրութիւնը թուական չունի թէն, բայց տարակոյս չկայ՝ թէ գրուած է 1021 թուին:

Գալով միւս արձանագրութեան, որ 1042 թուականը կը կրէ, փորազրուած է Ս. Աստուածածնայ եկեղեցին արևելեան պատին վրայ, այսպէս.

« Ի ՆՈՅ. թափանիս, ի հայրապետու « թեան տեսան Պետրոսի, Հայոց կաթո « զիկոսի, եւ ի թագաւորութեանն Գագկա « շահանշահի, որդոյ Աշոտոյ, կամ եղեւ « իմ՝ Գրիգորո, ծաղկանս, եւ իմ որդեացս, « որ տուի զիմ զանձագին կուղպականին, « որ Վասիլին փընդկին ընդդէմ է, ի « թգնայրին վանս՝ ի Սուրբ Աստուածա « ծինն, ի ձեռն առաջնորդի՝ հաւը Ստե « փաննոսի, վասն Վասիլին արծշատու « թեան, եւ իւր որդեացն, եւ իմ՝ Գրի-

« զորո մեղաց թողութեան եւ ոգւր փրկու « թեան, եւ որդեաց իմոց...»:

Մինչև հրմա յիշուած եկեղեցիներէն դուռս՝ կան նաև երկու կարելոր եկեղեցիներ Անիի մէջ. մին՝ Ս. Գրիգոր լուսաւորչին նուիրուած է «Նամիւշի» անունով ծանօթ եկեղեցին է, որ այս անունն առած է իր ներքին որմանկարներուն պատճառով: Ասոր վրայի զլիաւոր արձանագրութիւնը, որ կը կրէ 1215 թուականը, կըսէ.

« Թվ. Ուղի: Շնորհիւն եւ ողորմու « թեամբն Աստուածոյ, յորժամ տիրեց քա « զաքիս Անոյ՝ հզուր եւ տիեզերակալ « ամիր սպասալար եւ մանդատուրթա խու « ցէս Ջացարիայ, եւ որդին նորայ՝ Շա « հնշահ, ես՝ Տիգրան, ծառայ Աստուածոյ, « որդի Մարտաւրենց Սուլեմա, յազդէն « Հզնենց, վասն յերկար կենդանութեան « տերանց իմոց եւ որդոց նոցայ՝ շինեցի « զլանցն Սուրբ Գրիգորոյ, որ ի հրմն՝ « Մատուն Աստուածածին կոչիւր, որ « էր քարափին, եւս մացառ տեղի աւէտ, « զոր իմ հալալ զանձով զնեցի ի հե « բշնէստիրաց, եւ բազում աշխատութեամբ « եւ գանծով պարապեցի շուրջանակի, շի « նեցի զեկեղեցիս յանուն Սրբոյն Լու « սաւորչին Գրիգորի, եւ զարդարեցի քա « զում զարդիւց, փրկա(կա)ն նշանաւը, « սուրբ իշաշի՝ ոսկից եւ արծաթից, եւ « պատկերագործ իտատերով՝ զարդարեալ « ոսկով եւ արծաթով, եւ ակամբը եւ « մարգրատը, եւ կանթեղաւը՝ ոսկի եւ « արծաթի, եւ նշանարաւը սրբոց առա « քելոց եւ մարտիւրոսաց, եւ մասամբ « աստուածնկալ եւ տէրունական խաչին, « եւ ամենայն ցեղ սպասը յոսկո եւ ար « ծաթո, եւ բազում զարդաւը շինեցի « զամենայն ցեղ զընակարան վանականաց « եւ իշխանաց, եւ կարգեցի ի սմայ քա « հանայր պատարագողը մարմելոյ եւ ա « թեանն Քրիստոսի, որ անխափան պա « տարագ մատչի վասն արեւշատութեան « տերանց իմոց՝ Շահնշահի եւ որդոց « գլուխոց՝ եւ վասն թողութեան մեղաց իմոց. « եւ նոու ընձայս ի վանց Սուրբ Գրի-

« զորոյ՝ հայրենիք զոր գնել էի գանձով  
« եւ վճռամբ հայրենէսիրաց...» :

Խակ միւս եկեղեցին՝ Ղըզ-Ղալայի Ա.  
Յովհաննէս եկեղեցին է, որուն պահարա-  
նին մէջ գրուած անթուակիր՝ բայց իս-  
կապէս 1187ին փորագրուած արձանա-  
գրութիւնը կ'ըսէ.

« Սուրբ եւ մեղսացաւիչ պատարազն որ  
« ի ամս կատարի, Ամակղիսոյ է,  
« ծնաւղի Զաքարիա եւ իւանէի թագա-  
« ւորաց Հայոց » :

\* \*

Գալով Անիի քաղացական պատմու-  
թեան, կարեւոր է նախի յիշատակել հոս  
Հայ Բագրատունի թագաւորներու անուն-  
ները՝ յաջորդական կարգով.

Իոյիշեալ վահրամ Պահաւունի սպարա-  
պետին ջանցերուն՝ թագրատունեաց զերշին  
թագաւոր Գագիկ Բ.Ը. ծուղակը ձգած եւ  
զերի վարած են, 1045ին։ Այս մասին  
պահ մը լսենց ժամանակակից պատմչին՝  
Արքատակէս Լաստիվերտացիր կակծեցու-  
ցիչ խօսերը.

« Յայսոսիկ աւուրս հետամուտ եղեալ  
զօրքն Հոռոմոց, չորս անգամ զկնի մի-  
մանց մտին յաշխարհն Հայոց, մինչեւ  
մարդաթափ արարին զերկիրն ամենայն  
սրով եւ հրով եւ զերութեամբ։ Զորոյ զնշա-  
նակ չարեացն յորժամ զմուռ ածեմ՝  
յիմարի անձն իմ եւ ափշին միտք իմ, եւ  
յահազին զարհուրանացն զդողի առեալ  
ձեռինս՝ զոն տողիս ոչ կարեմ յառաջ  
խաղացուցանել։ զի դառն է պատմու-  
թիմս, եւ բազում ողրոց արժանի » :

### Ս Մ Բ Ա Տ Խ Ո Ս Տ Ա Վ Ա Ն Ո Ղ

#### Սպարապետ Հայոց

826 – 855

1. Աշոտ Ա. (885 – 890)

2. Սմբատ Ա. (890 – 914)

3. Աշոտ Բ. Երկաթ (914 – 929)

4. Արքա (929 – 953)

5. Աշոտ Գ. Ողորմած (953 – 977)

6. Սմբատ Բ. Տիեզերակալ  
(977 – 989)

7. Գագիկ Ա. Շահնշահի  
(989 – 1020)


8. Սմբատ Գ. =  
Յովհամեթև Սմբատ  
(1020 – 1041)

9. Աշոտ Գ.  
Թգ. Դրուց աշխարհիմ  
(1020 – 1041)

10. Գագիկ Բ.  
(1042 – 1045)  
† 1079 ի Կիզիստրա

Սմբատ Գ.ի մեռնելէն ետք՝ Հոռոմիները  
(Քիւզանդացիք) չորս անգամ յարձակած  
Անիի վրայ, և Սմբատի դուռը մասնաւուն-  
ծաղութիւնը պահանջեղով հակառակ վեց յարչա-  
կան ջերմական անցաւորացն ցուցանիր.

« Աշխարհ՝ որ երբեմն ժամանակաւ իբրև  
զդրախտ տնկախիտ առաջի իւր, կանա-  
նի Անիի վրայ, և Սմբատի դուռը մասնաւուն-  
ծաղութիւնը պահանջեղով վեց յարչա-  
կան ջերմական անցաւորացն ցուցանիր.



A.R.A.R. @



բանզի իշխանը նստէին յիշխանական գահու զուարթահայեաց զիմօց, եւ զգարնանարեր ծաղկանոցաց բերեալ զնմանութիւն՝ վառ ի վառ զունովց առաջի կացեալք, ուրախական երգոց և բանից միայն լինէին հանդէսք. ուր եւ մայնց փողոցն եւ ծնծղայիցն եւ այլ երգեցողական արուեստիցն զլսողացն անձին լի՛ առնէին ուրախական բերկուանոց: Անդանօր եւ ծերք նստէին ի հրապարակս հարկենոր եւ պատուական ալեօց բարգաւաճեալ. այլ եւ մարք զմանկունս ի զիրկս ընկալեալ, եւ մայրենի զժովքն արգիտոշեալ, վասն առատ ուրախութեանցն մոռանային զտըխական ժամանակս երկանց, զօրէն աղաւնեաց զնորափետուր ձագօցն միշտ թոթենով: Զինչ ասացից եւ զհարսանցն ի սենեկի, և զիեսայիցն յառազաստի զսիրահարուստ ըզդիցն զըրըրցուն եւ զանցոյժ ընութեանն զհակամիտութիւն: Այլ եւ ի վեր տանելի է մեզ բանս, առ հայրապետական աթոռն եւ ոռ թագաւորական պատիւն. զի մինն զօրէն ամսոյ խտացեալ ի պարզեացն հոգուոյն՝ ի ձեռն վարդապետական շնորհին, ցողէր զցոյ կենացն. որով պարարտացեալ պտղարերէ եկեղեւոյն դրախտ, արթուն պահապանս ի վերայ պարսպաց նորա կարգելով զառ ի յինքնէն ձեռնադրեալս: Իսկ թագաւորն յառաւոմնն յորժամ ի բաղաբէն ելանէր, զօրէն փեսայի որ ելանէ յառազաստ ի բւրմէ, կամ որպէս տունշնենային արուսեակն որ ի զինոյն արարածոց բարձրանալով զամենայն տեսանելիս յինցն ձգէ, այսպէս եւ նա պաղպաջէր փաղփուն հանզերձիւր եւ մարգարտափուռն թագիւն, եւ զամենայն մարդ ի անսութիւն եւ ի զարմանս ցուցանէր. որ եւ սպիտակամազ նժոյգ՝ ոսկեզօծ զարդիւր առաջի ընթանալով, ի ճառագայթից արեգականն որ զնովաւ հարկանէր՝ շլացուցանէր զտեսողացն տեսանելիս: Իսկ զօրացն բաղաբէն յինձ լուսական մերոյ զպատութիւն: Այլ սիրո բարեկէն, որ ոչ բարեանութիւն առ կոխօս հնձանի: Ոչ խաղան մանկունը առաջի ծնողացն, եւ ոչ նստին աթոռով ծերք ի հրապարակս: Ոչ լիի ձայն հարսանեաց, եւ ոչ զարդարին առազաստ հարսնարանին: Պահանաց այս ամենայն եւ կորեաւ եւ ոչ ևս յաւելուցու յանել ըստ սաղմուսողին ձայնին: Այլժմ յոզրա փոխեցաւ մեզ ամենայն, եւ ուրախութեան պատմուճանն այն յարջնազգեստ խորդ փոխեցաւ: Որ լսելիք տանիցին զթշուառութեանս մերոյ զպատութիւն: Որ սիրո բարեկէն, որ ոչ լքանի հառաջմամր եւ բեկանի հծծեծալով: Ժամ է ինձ յերեմիայի ողրոցն խառնել ընդ մեր հառաջանս: «Ճանապարհը սիովնի, ասէ, սպան, զի ոչ որ է որ մտանէ»: Այսորիկ ասացան յայնժամ յաւերն Երուսաղէմի, բայց կատարեցաւ այժմ»: (ՊՏՄ. ԱՐԻՍՏԱԿԵԱՅՑ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԼԱՍԻՆ ՎԵՐՑԽՈՅ: 38-40. Վեճետիկ 1844):

զգեօզ եւ զազարակս առ բարի նախանձ բահեալ՝ առնէին ընակութիւն կրօնաւորաց: Զայս եւ որ սոցին նման է, առաւել ունէր աշխարհս մեր, իւ զայս զի գրեցի, զի յորժամ զոցին հակառակն պատմեցից, ամենեցունց շարժեցից զարտառուսն»:

«Այր այժմ թագաւորն անկեալ ի պատուոյ, իրք զգերի կալանաւոր նստի ի հեռարնակ տեղիս. այսպէս եւ հայրապետակոն աթոռն ամայացեալ ի բնակողէն՝ ցուցանի տիուր զիմօց իրք զկին նորահարսն՝ մնացեալ յայրիութեան: Հեծելազորն անտէրուն շրջեալ ոմն ի Պարս եւ ոմն ի Յոյնս, եւ ոմն ի Վիրս: Անպուն գունզն ազատաց եկեալ ի հայրենեաց, անկեալ ի ճոխութենէ, մոնշն ուր եւ են իրք զկորին ապիծոցն ի իշշիս իւրեանց: Արգունական ապարանցն աւերակ և անմարդի: Մարդարնակ աշխարհն թափուր ի բնակչացն: Ոչ լսի ձայն ուրախութեան ի կոթս այգեաց, եւ ոչ բարեանութիւն առ կոխօս հնձանի: Ոչ խաղան մանկունը առաջի ծնողացն, եւ ոչ նստին աթոռով ծերք ի հրապարակս: Ոչ լսի ձայն հարսանեաց, եւ ոչ զարդարին առազաստ հարսնարանին: Պահանաց այս ամենայն եւ կորեաւ եւ ոչ ևս յաւելուցու յանել ըստ սաղմուսողին ձայնին: Այլժմ յոզրա փոխեցաւ մեզ ամենայն, եւ ուրախութեան պատմուճանն այն յարջնազգեստ խորդ փոխեցաւ: Որ լսելիք տանիցին զթշուառութեանս մերոյ զպատութիւն: Որ սիրո բարեկէն, որ ոչ լքանի հառաջմամր եւ բեկանի հծծեծալով: Ժամ է ինձ յերեմիայի ողրոցն խառնել ընդ մեր հառաջանս: «Ճանապարհը սիովնի, ասէ, սպան, զի ոչ որ է որ մտանէ»: Այսորիկ ասացան յայնժամ յաւերն Երուսաղէմի, բայց կատարեցաւ այժմ»: (ՊՏՄ. ԱՐԻՍՏԱԿԵԱՅՑ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԼԱՍԻՆ ՎԵՐՑԽՈՅ: 38-40. Վեճետիկ 1844):

անցուց, որուն սրտաճմլիկ նկարագրութիւններ կ'ընէ նոյն պատմիչը՝ այս բառերով.

«Այս եկեալ հասանէք թագաւորն բազում բիւրուց եւ անթիւ սպառազինօք. մտեալ յաշխարհն մեր՝ ահ եւ երկիւղ հասուցանէք հեռաւորաց և մերձաւորաց. կոխէր, տապալէք քաշխարհս բազում, մինչեւ հնաս ի ցաղաք՝ որ զմեզ իւր ի կատարումն լրիւ իրով ունչէր կանգնեաց զիսրանն իւր ընդէմ քաղաքին Անոյ, և տարածեաց զբանակս ընդ լայնութիւն երկրին. ջանայք, հնարէք՝ զի զուուն երկաթիւ եւ զնիզս պանձիւ ի բաց իլեսցէ, որ կայր ընդէմ թագաւորութեանն իւրոյ. եւ անյոյս լեալ յաղագս ամրութեանն՝ թէպէտ եւ զմարտն սաստկացուցանէք, կամէր չուել, եւ զայն ոչ զիտացեալ թէ էարկ տէր ի մէջ պահապանաց եւ իշխանացն երկառակութիւն եւ անժիարանութիւն, ամրութումն եւ բաժանումն. եւ անդէն թռղեալ զզործ պատերազմին՝ ի փախաւաս դարձան, եւ խուճապեալց յերկիւղն՝ ոչ ոք յազգայինան կամ ի կարեւոր բարեկամն հայեցաւ, այլ իւրաբանչիւր ոք ահիւ ըմբռնեալ իւ տեսեալ զայս սպառազէն զօրացն՝ որ արտացոյ մարտնչէն, հանդէպ ինցեանց ի կերայ պարսպին ճանապարհ առնէին, եւ իրեւ զկուտակումն ալեաց ծովու ի ծոց քաղաքին հնդուլին, եւ զպարսկական սուրն ի զործ արկեալ, ոչ ումեր ինայէին. իսկ քազմութիւն արանց եւ կանանց յապարանս թագաւորացն դիմեալ՝ իրը թէ կարիցն ապրիլ, եւ այլըն նողութեալ յամուրն որ ներքի բերդ կոչչէ, իսկ որ ի մէջ քաղաքին ամրացեալ էն, իրեւ զիտացին թշնամիքն թէ անպատրաստք են, եւ ոչ զոյ ի նոսա այր պատերազմօղ կամ կերակուր եւ ըմպելի, վաղվաղակի շուրջ պատեալ եւ շտապ տագնապի հասուցանէին, մինչեւ յակամայ արտացս հանին»:

«Անդ էր տեսանել զիշտու եւ զտագ-

նապս իւրաբանչիւր հասակի. զի ի գրկաց մարցն յափշտակեալ լինէին մանկունք՝ անողորմարար զբարի հարեալ, եւ մարքն արեամբ եւ արտասուօք զմանկունս իւրեանց թանային. զհայր եւ զորդի մի սուր խողիսողէր. զի ծերց եւ երիտասարզը, քանանայք եւ սարկաւագունք զմի սրոյ ճաշակ մահու ընկալան. զի լցաւ քաղաքն լի ծայրիւ եւ ծայրիւ, եւ ճանապարհ էր մարմին սպանելոցն. զի ի բազմութենէ կոտորելոցն եւ յանթուելի զիականցն՝ վտակն մեծ, որ անցանէ առ ցաղաքան, ներկանէք արեամբ. եւ զագանց վայրի եւ ընտանի եղն զերեզման դիականցն. վասն զի ոչ զոյր որ թաղէր եւ հարկաւոր հողաված ծածկէր զիսողիսողեալսն. Այլ եւ ի ճարպոյ անիրաւութեան ի նմա զործելոցն տոշորեցաւ բարձրաշէն եւ զեղեցկայարամար պապարանցն, եւ եղեւ ամենայն բնակութիւնն իրեւ հողարլուր. եւ վաշին եւ նենուութիւնն որ ի նմա՝ խաֆանեցաւ» (Ո՞յ! եր. 110-111):

Ահաւասիկ՝ այս անընդհատ յարձակումներն մնացած դառն յիշատակ մը, — տէզի մը ծայրը, զոր դուրս քաշած հանած եմ Անիի պարիսսպներուն վրայ բացուած բիւրաւոր խոր վէրբերուն մէջէն...»:

Ակիմաւլան Անիի եւ շրջականերուն տէր դառնալէ ետք՝ զանոնց վաճառեց Դուինի էմիր Արուստար Ա.Ին, որ քաղաքը նորոգելով՝ կրկին բնակելի դարձուց, բայց ըիչ ժամանակին կրօնական հալածանըն սկսաւ. Մայր եկեղեցին մզկիթի վերածուեցաւ, եւ քրիստոնեայ բնակիչները նեղութեանց մասնուեցան. Մահմեդական-ներու այս րոնութիւններէն ազատուելու համար՝ Անիի քրիստոնեաները զաւադրութիւն մը սարեցին, եւ քաղաքը Վրաց Դաւիթ Բ.Բ. Նորոգիչ թագաւորին յանձնեցին; բայց Դաւիթի մեռնելէն ետք՝ Անին նորէն անցաւ մահմեդականներու ձեռոց. Այս վերջին պատերազմի միջոցին՝ Այծեմնիկ անունով կին մը մեծ քաջութիւն ցոյց տուաւ, մահմեդական յարձակումներու ժամանակ պարիսսպներու վրայէն խոշոր

1. Ասեկա՝ արդի «Ղըզ-Ղաւա» ըսուածք պիտ ըստայ, եթէ «Միջնաբերդ»ը էւ.

բարեր զլտորելով թշնամիին վրայ, ինչպէս կ'ըսէ Սամուել Անեցի ժամանակազիրը:

Այսպէս, Անի քանի մը անգամներ ձեռք էք ձեռք անցնելէ ևսք՝ վերջնականապէս ինկաւ Մոնղոլներու ձեռք, Զարմադանի սոսկալի հարուածներուն չդիմանալով, 1236ին:

Մոնղոլներու տիրապետութեան ժամանակ՝ չենք զիսեր, թէ ինչքն պատահեցան Անիի մէջ, այլ սակայն՝ Անիի վերջին արձանագրութիւններէն կրնանք հետեւցնել, թէ 1348ին՝ բաղարին մէջ Հայեր կային ատկաւին, Անիի մէջէն զունուած եւ «Արմէնիյէ» (Հայատան) վերտառութեամբ տպուած մոնղոլական դրամէ մըն ալ զիտենք, թէ Անիի մէջ մինչեւ այդ դրամը կողեւել տուող իշխանին՝ Ոուլտան Ահմէդ Բահանզըր խանի ժամանակ (1382 – 1385) բահակշութիւն մը կար: Բայց 1385ին՝ Լէնկթիմուր բոլորովին հիմայատակ ըրաւ բաղարեներու այս թագուհին, զարդը Շիրակայ աշխարհին. իսկ ողջ մացած ժողովուրդը՝ փախաւ ապատանեցաւ հեռաւոր օտար երկիրներ...:

1922ին՝ Անիին վերջին հարուածը տուին Տաճիկները, երբ այս չընալ բաղացն իրենց ձեռք անցաւ: Ասոնց՝ Պրոֆ. Մ'առի այնցան գուրգորանցով կազմած Անիի թանգարանը փճացուցին, իսկ հայ յիշտակարաններէն շատերը կոտրեցին անհետացուցին...:

Բարերախտարար Պ. Մառ, իր պատուական աշակերտը՝ Օրբէլի, եւ նոյն ինցն ես, տեղույն վրայ հետազոտութիւններ կատարելով հաւաքած ենք բոլոր արձանագրութիւնները, եւ տպագրութեան յանձնած զանոնց: Ասոր առաջին արդիւնքը կը տեսնէց այսօր արդէն լոյս տեսած, *Revue de l'Orient Chrétien* մէջ: Ես հաւաքած եմ երեք նշանաւոր բաղացներով՝ Անիի, Բագնայրի եւ Մարմաշէնի հայերէն արձանագրութիւնները, թուով 223 հատ, որոնց յետոյ առանձինն ալ կը հարտարակուին ֆրանսական *Académie des Inscriptions et Belles-Lettres* կողմէ, այս բարձր կաճափին

տուած որոշման համաձայն, յինլուզ՝ իր քննիչ Յանձնաժողովին ներկայացուցած նպաստաւոր Տեղեկագրին վրայ:

Կ. Յ. ԲԱՍՄԱՉՅԱՆ

ՎՐԻՓԱԿ

ՈՒՂՂԵԼԻ

«ՆԱՖԻԱՆ»

— «ՆԱՖԻԱՆ» էջ 304

մանգաստորթա

— մանգաստորթա էջ 304

## Գ. Բ. Կ. Ա. Ն

### ՎԻՐԴԻԼԱՌՈՒ

## Մ Ճ Ա Կ Ա Կ Ա Ն Ք

Գ. ԳԻՐՔ

(Շար. տիս Բազմավէպ 1923 էջ 245)

○ ○ ○

Արդ պարզեւները պիտ' երգեմ օդային Մեղրին. օ՛ն այս մասին ալ քաղցր ակնարկէ Ո՛վ Մեկնասա. տեսարան փար իրերու, Ըստանչելի քեզի. կարգաւ պիտ' բամեմ Ամբողջ ազգին հըրանանգներն ու բարիքր, Զարթն ու մարտերը եւ մնանձըն պետերն: Աշխատութիւն փոքրիկ նիւթի մէջ, իսկ փառքն՝ Ու փոքր՝ Եթէ աստուածներն հաշտ ինձ նային եւ Ապողոն լւսէ ինձ զինք կանչողիս:

Մեղուներուն պէտք է փրնուել նախ տուն՝ տեղ, Աւ ուղիւ բնաւ չըգրծէ մուտք, զի հովերն Արգելք Կ'ըլլան տունն ունելիք տանելու, Աւ ոչխարնենք եւ ոչ ուղեր լըպիր Զըցատկըտեն անդիկներուն վրայ, եւ ոչ հաշուում թափառ երինչը յօզը թափէ Եւ բողոքները կոխոտէ նորաբոյս: Եւ մողեզները խայտաքդէն թիկունքով, Երաշտահաւաք եւ բոլոր միւս թըշունեներն, Եւ մանաւանդ Պրկնէն՝ որոն կործեց գեռ Արինըուուտ ձեռքին կը կը նըշաններն, Հեռու, հեռու անոնց զեղուն յարկերէն, Զի կը քանդեն ամէն ինչ նոյն իսկ զանոնք Թուած ատեննին Կ'առնեն կտուցով կը տանին Համեղ ճարակ իրենց անգութ բոյներուն: Այլ հոն ըլլան ականակիս աղբիւներ Եւ եղտիւներ կանաչագնդ՝ լուսէտ, Մարգին մէջէն առու մը փաքր հեղասահ, Եւ կամ արմաւ կամ վայրի մնծ ձիթներն